

կը յաճախէ. «Կենդանի Եկեղեցիի քահանաները առանց ծուխի և հացի մնացած են» . Թիխոն Պատրիարք, երբ Information թերթի թղթակիցին հեղինարար կ'ըսէր թէ «Նոր Եկեղեցիի առաջնորդները առանց բանակի գօրավարներ են», իրաւունք ունէր: Անոնցմէ ոմանք իրենց յուսահատութեան մէջ կը հարցնէին յօղուածներով. «արգարե, մեզի համար հօտեր պիտի չըլլա՞ն որ առաջնորդ ենք», և կ'առաջարկէին պատրիարքին վերադառնալ Մայրենի Եկեղեցիին զիրկը. Էրօֆ. Թիթլինօֆ կը գրէր բացայայտօրէն իր բարեկամներու յուսախարութեանց վերջ տալու համար. «Եկեղեցականութեան ջախջախիչ մեծամասնութիւնը, նոյնպէս նաեւ թեմեր ոչ միայն չեն ճանչնար Նոր Եկեղեցիի վարչութիւնը այլ անոր հակառակ են. մեր գէմ գրգռութիւնը այնքան խոշոր համեմատութեանց հասած է որ այս նոր շարժման առաջնորդներէն ոմանց կեանքը վտանգի տակ է. մեզմէ ոմանք արդէն քարկոծուեցան. թէեւ ոստիկանութիւնը (militia) մեզ իր պաշտպանութեան տակ առած է, բայց մեր եպիսկոպոսները եւ քահանաները չեն կրնար հրապարակային պաշտամունք կատարել, չեն կրնար նոյն խսկ տաճարներու և փողոցներու մէջ երևիլ առանց անարգանքի ենթարկուելու». զանազան քաղաքներու մէջ Ռուսիոյ, տեղի ունեցան նմանօրինակ անկարգութիւններ, քարկոծումներ՝ Կենդանի Եկեղեցիի անդամներուն վրայ. Եարոսլաւի մէջ, Էվտոկիմօֆ անուն համայնավար քահանայ մը սպաննուեցաւ որուն գրպանին մէջ գտան նամակ մը սա բառերով «զգուշութիւն՝ բոլոր անոնց որոնք կը փափաքին Եկեղեցիին վերածել համայնավար ակումբի»:

Այս քաղաքականութեամբ գործող Յեղափոխական ամբողջավար Պետութեան մը սահմաններուն մէջ ապրող Եկեղեցիին կը մնար միայն լռել, զղջալ, ապաշխարել և աղօթել: Ռուս Օրթոթոքս Եկեղեցին այսքան խոր ու ցնցիչ կրօնական պառակտումներէ յետոյ աւելի ևս ուժասպառ դարձաւ ու իր ձայնը խեղդուեցաւ. լռին տառապանքը և մարտիրոսութիւնը Եկեղեցւոյ նոր ձայնը եղան. թէև Ռուսիոյ մէջ վերջ գտաւ կրօնական կեանքը, գէթ իր արտաքին երևոյթներէն դատելով, ոգեկան կեանքը սակայն այդ գծրախտ վասճանը չունե-

ԳՆՂԵՍՏԻՆՆԳՐԱԿԱՆ

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՏԵՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

(Շար. Սիտ 1942, էջ 164էն)

3. — Ս Ի Ո Ն

ԱՌԱՋԱՐԿՈՒԹԻՒՆ. — Ս. Գրքին մէջ, որոշ կերպով, Սիոն լեռը՝ Քաղաքին Սրեւելեան բլուրին համար կ'ըսուի, որուն վրայ Տաճարը կը գտնուէր, սակայն երբեմն այս անունը գործածուած է, առանց ճշգիւր անոր տեղն ու կողմը: Սիոն լեռ, բնաւ Արևմտեան բլուրին համար չէ՛ կիրարկուած: Ասկէց զատ, Սիոնը գործածուած է նաև ամբողջ Ս. Քաղաքին համար ալ:

ցաւ, ու Օրթոթոքսութիւնը իր ձայնը լսելի ըրաւ արտասահմանէն, նոր կենսունակութեամբ առլցուն, պաշտպան՝ Օրթոթոքս դաւանանքին և ուղղութեան:

Արտասահման գտնուող Ռուս մեծագոյն գէմքերու զրուածքներու մէջ — Bulgakovի, Berdiaeffի, Arsenieffի — ահնայայտի կ'երևի սա մտածումը թէ, ընդհանուր պատերազմը և Յեղափոխութիւնը, մեծագոյն փորձութիւնն ու դասը եղան Ռուս Եկեղեցիին, մնալու իր կոչման համապատասխան հոգեւոր առաքելութեան մէջ միայն: Եկեղեցւոյ և Պետութեան բաժանման սկզբունքի ջատագոյնութիւն է Bulgakov, որ կ'ըսէ. «Օրթոթոքսութիւնը ազատ է այժմ և պէտք չէ ծառայէ ունէ քաղաքական ուժի մի, ոչ կայսերապաշտ պապականութեան և ոչ պապական — կայսերականութեան»:

Եւրոպա, Ամերիկա այս մտաւորականներու շունչով նոր Օրթոթոքսութիւն մը կազմուեցաւ որ անխուսափելիօրէն տէրը պիտի ըլլայ վաղուան անակնկալներէն յետոյ գոյութիւն ունենալիք Ռուս Օրթոթոքս Եկեղեցիին:

Ռուսիոյ մէջ Օրթոթոքս Եկեղեցիի նոյն ճակատագրին ենթարկուեցան նաև կաթոլիկ ու Բողոքական Եկեղեցիները. երկու Եկեղեցիներն ալ նախապէս ճանչցան Սովիէզ իշխանութիւնը. բայց կառավարութենէ մեղադրուեցան իւր իշխանութեան դէմ դաւողներ:

(Շարունակէի) ԱՐԹՈՒՆ ՎԱՐԴԱՊԵՏ

ՄԱԿԱՐԵԱՆՅ ՇՐՋԱՆԸ. — Մակարայեցոց Ա. Գիրքին մէջ, Սիոն լեռը ութը անգամ յիշուած է. այս հատուածներէն միոյն մէջ սակայն անոր տեղագրական դիրքը չէ ճշդուած, իսկ մնացեալ 7 հատուածներուն մէջ, Տաճարին բլուրին ակնարկութեամբ յիշուած է:

Պէտք է զիտել տանք որ, վերոյիշեալ բնագիրներուն մէջ յստակօրէն կը հասկցուի որ, Սիոն լեռը, ամբողջ երուսաղէմ քաղաքին համար չկրնար ըսուած ըլլալ: Նախ, Սիոն լեռ ճշդիւ արտայայտուած բացատրութեամբ և ապա Ս. Գաղաքին ամբողջովին Մակարեանց տիրապետութեան ներքե չգտնուելուն պատճառաւ: Միւս կողմէն, Սիւրբաղիւսները Միջնաբերդին և կամ Ակրային մէջ կեդրոնացած ըլլալով, անկէ Տաճարին վրայ կրնային յարձակիլ, ստանց երբեք անոր ամբողջութեանը տիրանալու:

Վերջապէս, կը տեսնենք թէ, Յուդա Մակարեան չկրնալով զանոնք իրենց ամուր եւ պաշտպանուած տեղերէն հեռացնել, անոնց յարձակմանց դէմ պաշտպանուելու համար, Տաճարին շրջապատը կ'ամրացնէ:

Յետոյ Տաճարը և Ակրան Սիւրբաղիւսներու կողմէ կը գրաւուին: Եւ երբ, Կափարսաղամայի մէջ, Նիկանովրի զինուորները Յուդայի կողմէն պարտուեցան, Նիկանովր Դաւթի քաղաքին մէջ ապաստանեցաւ (Ա. Մկր. է. 33): Նիկանովր, Դաւթի քաղաքէն է որ գէպի Սիոն լեռը կ'երթայ, հոն զոհ մատուցանելու համար: Տաճարէն զատ, արդեօք ուրիշ տեղե՞ր ևս զոհ կը մատուցանէին...: Յովնաթան Սիոն լեռը ամրացուց (Ա. Մկր. Ժ. 11): Այդ ժամանակ արդէն, Տաճարը, հրէից համար պաշտելի և սիրելի էր: Երուսաղէմի նուաճումը Սիմոնի օրով վերջնական եղաւ: Սիմոն Ակրան պաշարեց և Տաճարը ամրացուց որ Միջնաբերդին մօտն էր (Ա. Մկր. ԺԳ. 53): Առ ի գնահատութիւն իր այս ծառայութեանց, ի պատիւ անոր, Սիոն լեռան վրայ պղնձեայ տախտակներ քանդակեցին. «և հաստատեցին նմա ազատութիւնս, և գրեցին զայս ի տախտակս պղինձիս. և կանգնեցին նմա արձան ի լեռինն Սիոն» (Ա. Մկր. ԺԴ. 27):

Ուրեմն հետեւեալ կէտերու մասին ունէ կասկած գոյութիւն չունի: Մակարեանց շրջանին երուսաղէմ քաղաքը, Դաւթի քաղաքը և Սիոն լեռը ակնատեսներու

կողմէ իրարմէ կը զանազանուէին: Ամբողջ քաղաքը պատերազմի թատր դարձած էր, Դաւթի քաղաքը, Սիմոն Մակարեանի շրջանին, Սիւրբաղիւսներէն գրաւուած էր, Սիոն լեռ՝ Տանարին բլուրին եւ սեղույն համար միայն կը կիրարկուէր: Մենք իբրև տեղագրական տեղեկութիւն կրնանք ընդունիլ որ, Ակրան Տաճարին շատ մօտը կը գտնուէր: Թշնամիները, Մակարեանները նեղելու համար շատ աշխատեցան, սակայն անոնք Տաճարը լաւ կերպով կրցան ամրացնել, այնպէս որ յետագային ստիպուեցան առանձինն պաշարոււմ մը ի գործ դնել զայն գրաւելու համար:

ՍԱՂՄՈՍՆԵՐ ԵՒ ՄԱՐԳԱՐԷՆԵՐ. — Սաղմոսներուն և մարգարէական գրութիւններուն մէջ, Սիոնը երբեմն Տաճարին բլուրը, երբեմն ամբողջ երուսաղէմ քաղաքը, երբեմն հրեայ ժողովուրդը կը նշանակէ: Սիոն լեռը Տաճարին բլուրը ցոյց կուտայ: Մեր այս առաջարկութիւնը հաստատուած պիտի ըլլայ, եթէ երբեք Ս. Գիրքը այս խնդրոյն մասին իր բնագիրներուն համաձայնութեամբ զայն ճշդիւ հաստատէ, իսկ հակառակ պարագային, խնդիրը անորոշութեան մէջ մնալու հարկադրանքը պիտի տայ մեզի: Մինչդեռ, ո՛չ մէկ բնագիր, Սիոն լեռան համար Տաճարի բլուրէն զատ, մեզի ունէ ուրիշ բլուր մը ցոյց չի տար. անով հաստատուն կոռուան մը կ'ընծայէ մեզի, Սուրբ Տեղեաց վաւերականութեան մասին. այս իրականութիւնը այնքան ճշմարիտ է որ համաձայնութիւնը կատարեալ կ'ըլլայ: Սիոնը յորջորջուած է Սուրբ Լեռ (Mons Sanctus), Տեղի Սուրբ Տեառն (Sive Mons Domini):

Ուստի, նախ կ'սկսինք Սաղմոսներէն, զիտել տալով որ, իբրև պատմական ապացոյց, հինգ Սաղմոսներէն իւրաքանչիւրին մէջ, ուր՝ Սիոն լեռը կը յիշուի, անոնք Դաւթի չեն վերագրուիր(*):

Ասոնցմէ երկուքը, ըստ իրենց տիտղոսին, Ասափի կը վերագրուին, ուրիշ մը՝ Կորխայ որդւոց, մնացեալ երկուքը «Օրհնութիւնք Աստիճանաց» վերատուութիւնը կը կրեն: «Օրհնութիւնք Աստիճանաց»

(*) Այսուամենայնիւ տես նաև Բ. Սաղմոս 6 համարը «Ես կացի թաղաւոր ի նմանէ, ի վերայ Սիոնի լեռին սրբոյ նորա՝ պատմել ինձ ըզհրամանս Տեառնի»: Բայց այս հատուածը զուտ Մեսիական է:

(Սղմս. ՃԻԴ. 1 և ԺԼԳ. 3) Սաղմոսներուն մէջ, Սիոն լեռան դիրքը չէ ճշգրտած: Ընդհակառակը, Աստի (Սղմս. ՀԳ. Եբբ. ՀԳ.) Տաճարին կործանումը կ'ողբայ. « Լեռան Սիոն այս ուր բնակեցեր դու ի սմա »: Աստուծոյ բարեքներու մասին կը պատմէ (Սղմս. ՀԷ. Եփր. ՀԸ.), « Այլ ընտրեաց նա զազգն Յուդայ, զլեռան Սիոն զոր և սիրեաց: Շինեաց որպէս միեղջերոյ զսրբութիւն նորա, յերկրի հաստատեաց զնա յաւիտեան » (69):

Խէ. (Եբբ. ԽԸ.) Սաղմոսը աւելի յատկանշական է. « Մեծ է Տէր և օրհնեալ է յոյժ, ի քաղաք Աստուծոյ մերոյ, ի լեռան սուրբ նորա: Հաստարմատ ցնծացէ ցընծութեամբ ամենայն երկիր, լերինք Սիոնի, կողմանք հիւսիսոյ քաղաք թագաւորի մեծի » (2, 4):

Եթէ երբեք նկատի առնենք Ռելանի (Reland) (*) հետ, Սիոն լեռան ունեցած դիրքը թէ, ո՛ւր և ո՛ր կողմը կը գտնուէր, Սաղմոսերգուին կողմէ եղած ակնարկութիւնը որքան բլրան Հիւսիսի, այնքան ալ քաղաքին հիւսիսային մասին է: Բայց ո՛ր բլրան մասին կը խօսի: Արգարե, Սիոն լեռը հի՞նք երբեք, իր ամբողջ բարձրութեամբը Հիւսիսէն դիտուի, այնքան զեղեցիկ չեք եր, վասնզի ամէն կողմերէ շրջապատուած կը գտնուի: Ինչ որ Սիոն լեռան գեղեցիկ տեսք մը կուտայ և անոր վեհութիւն մը կ'ընծայէ, հարաւակողմի կատարն էր արգարե, որ Սաղմոսերգուին կողմէ չէր կրնար դիտուիլ:

Երուսաղէմը «Քաղաք Աստուծոյ մերոյ» կը կոչուէր: Ըստ Եսայի մարգարէին՝ նախ ապագայ վերանորոգում մը տեղի պիտի ունենար: Ը. 18ին մէջ « և եղիցին նշանք և արուեստք ի վերայ տանն Իսրայելի, ի Սարաւովթ Տեառնէ որ բնակեալ է ի լեռին Սիոնի: » Հոս, այս հատուածի մասին, ուշադրութիւն պէտք է ընել: « Որ բնակեալ է » կ'ըսուի, և ոչ թէ « կը բնակի »: Եհովան այդ ժամանակ Աքազակ⁶ պալատին մէջ, թէ ոչ Սողոմոնի Տաճարին մէջ կը բնակէր: Ասկէջ զատ, Սիոն լեռը Երուսաղէմէն կը զանազանուէր:

Յովէլ մարգարէն (Բ. 32), իր մար-

գարէական գուշակութեանց մէջ, փրկութեան յոյսը կը ծանուցանէր: Կ'երևի թէ Սիոն լեռան սրբութիւնը, ուր Աստուած կը բնակէր, Երուսաղէմի վրայ ևս պիտի տարածուէր, ուրկէ, յետ այնու օտարականները պիտի չկրնային անցնիլ (Գ. 17): Սիոն լեռը սուրբ լեռ մըն էր, վասնզի՝ Աստուած հոն կը բնակէր: Հոս խնդիրը Տաճարին, և ո՛չ թէ Երուսաղէմ քաղաքի մասին է: Տաճարէն էր որ թմբուկները կը հնչեցնէին ի լուր ժողովրդեան, տօնական և ուրիշ հանդիսական օրերուն (Բ. 1):

Այս բնագիրներէն անժխտելիօրէն երևան կուգայ թէ, մարգարէից շրջանին, « Սիոն լեռ » բացատրութիւնը ճշգրտեալ նշանակութիւն մը ունէր և բնաւ Երուսաղէմ քաղաքին հետ չէր շփոթուեր:

Բայց այս փաստերուն արժէքը շատ անստոյգ է, ամէն անգամ որ զուգահեռականութիւն մը գոյութիւն ունենայ: Ամէն անոնք որ Սիոնը կ'ուզեն Երուսաղէմէն զանազանել, հակադիր զուգահեռականութեամբ մը կ'առարկեն: Մենք անոնց բուրիւն կը պատասխանենք. —

Համադրութեան զուգահեռականութիւնը, պարագաներու ներքև կրնայ նոյն բանին կամ նոյն գաղափարին երկու բացատրութեանց վերածուիլ: Ուստի, այս բնագիրները մէկզի դնենք: Նկատեցինք թէ, մարգարէից շրջանին, Սիոնը շատ անգամներ հոմանիշ է Երուսաղէմին:

Այս իրողութիւնը բնականօրէն բացատրուեցաւ: Սիոն լեռը որ Եհովայի մասնաւոր բնակավայրն էր, նոյն այն բլուրն էր որ, Երուսաղէմի մէկ մասին, այսինքն՝ ստորին մասին մէջ կը գտնուէր:

Սաղմոսերգուները եւ մարգարէները Սիոն անունը անդադար իրենց շրթունքներուն վրայ ունէին, և երբեք ասկէ աւելի զեղեցիկ ու հայրենասիրական արտայայտութիւն մը բացատրել չէին կրնար խորհիլ:

Ուստի Սիոն բառը բացատրութեան կը կարօտի: Բաց աստի, այս անունը շատ կը գործածուէր: Ուրեմն կրնանք եզրակացնել թէ, այս բառին գործածութիւնը և նըշանակութիւնը փոխուած էր: Յերուսալեմի Միջնաբերդը եղող Սիոն լեռը իր նախնական իմաստը չէր պահած: Ուստի այս երևոյթը, շատ բնական կերպով կարելի է բացատրել, նախապէս Սիոնը օրոշ և մասնաւոր տեղի

(*) Տե՛ս, Palestina ex Monumentis Veteribus illustrata, էջ՝ 847:

մը համար գործածուեցաւ, ապա՝ ամբողջ բլուրին համար սկսաւ գործածուիլ, ուր ըստ մարդարէից և Մակարայեցոց զիրքին եհովայի Տաճարը կառուցուած էր:

Այս բնագիրներուն ուսումնասիրութիւնը, մեզի հետեւեալ եզրակացութեանց կ'առաջնորդէ. —

1. — Ի սկզբանէ Սիւն անունը, Յեռուացուց Միջնաբերդին համար գործածուեցաւ, կամ այն բլուրին տեղ ուր կը գտնուէր ան, որ յետոյ Դաւթի քաղաքը կաւաւ:

2. — Սիւն անունը, «Սիւն լեռ» նըշանակութեամբ, Տապանակ Ուխտիին փոխադրութենէն վերջ, Տաճարին բլրան համար գործածուեցաւ:

3. — Սիւն անունը, երբեմն երուսաղէմի մէջ մասնաւոր բլուր մը, երբեմն Սիւն լեռը, երբեմն ամբողջ քաղաքը, երբեմն նոյնիսկ հրեայ ժողովուրդը կը նշանակէր: Ահաւասիկ իրողութիւններ, այնպէս ինչպէս որ մեզի կը ներկայանան, մեր կողմէ կատարուած ուսումնասիրութեանց լոյսերովը:

Բայց ի՞նչ փաստեր ունինք այն հարցման, զիտնալու համար թէ՛ նախկին Սիւն բլուրը Արեւելք թէ՛ Արեւմուտք կը գտնուէր: Սիւն անունը արդեօք Արեւմտեան բլուրէն մինչև Արեւելեան բլուրին համար միայն գործածուեցաւ, թէ ոչ ի վերջոյ միայն Արեւմտեան բլուրին համար վերապահուեցաւ: Այս երկու փոփոխութիւնները բընականցօրէն և ֆիզիքականօրէն կարելի են, բայց քիչ հաւանականութիւն ունին: Սիւն անունը, նախ՝ Արեւելեան բլուրին մէկ մասին, ապա՝ ամբողջ բլուրին համար, որուն վրայ Տաճարը կը գտնուէր, ապա՝ ամբողջ քաղաքին համար, հուսկ ուրեմն հակադիր (Արեւմտեան) բլուրին համար գործածուեցաւ:

Մեր այս եզրակացութիւնը ստոյգ եւ հիմնական կ'ըլլայ, եթէ երբեք ապացուցանենք որ, Դաւթի քաղաքը Արեւելեան բլուրին վրայ հաստատուած ըլլայ, քանի որ, ասկէ առաջ տեսանք որ, Դաւթի քաղաքը Յեռուացիներուն հին Միջնաբերդին վրայ հիմնարկուեցաւ:

Ե. Հ. Մ. ՄԻՈՒԹԻՒՆՆ ԵՒ ԻՐ ՏԵՂԵԿԱԲԵՐ Ա., Բ., Գ-Դ ՊՐԱԿՆԵՐԸ

Երուսաղէմի Հայ Մշակութային Միութիւնը իր գոյութեան երրորդ տարեշրջանին մէջ է: Ուշացուցինք մեր խօսքը այս Միութեան մասին, սպասելով զինք տեսնել իր նպատակներու իրագործման ճամբուն վրայ, և ուրախ ենք յայտարարելու թէ, Երուսաղէմի Հայ Մշակութային Միութիւնը շնորհիւ իր երկու իմաստուն և հեղինակաւոր հիմնադիրներուն՝ Պր. Յ. Օչականի և Պր. Շահան Բ. Պէրդէրեանի, արդէն իսկ իր գերին մէջ է:

Աւելի քան քառասուն երկրորդական ուսում տեսած երիտասարդներ և երիտասարդուհիներ կը հետեւին Միութեան գասախօսութիւններուն, որոնք նպատակ ունին մեծաւ մասամբ օտար դաստիարակութեամբ կազմուած սերունդը ընտելացնել մեր մշակոյթին, խանդավառել զանոնք իրենց ցեղին միակ և անկողոպտելի հարստութեամբ, առաջնորդելով զիրենք այդ ժառանգութեան վրայ բան մը աւելցնելու ճամբուն մէջ:

Միութիւնը իր նպատակին և իրագործումներուն համար շնորհաւորելի է, եւ զրուստական խօսքերու չի կարօտիր. իսկ գայն կարելի ընող ծանօթ գոյգ մտաւորականներու արժանիքը կը բաւէ որ մենք մեր լաւագոյն սպասումներուն մէջ խարուած չզգանք ինքզինքնիստ:

Չեանարկը աւելի քան սրտապնդիչ է, և միայն ուրախութիւն կրնայ պատճառել բոլոր անոնց, որոնք ազգային մշակոյթի և մտքի արժէքներուն նկատմամբ սէք եւ զուրգուրանք ունին, Սփիւռքի մեր տժգոյն ու միապաղաղ կեանքէն ներս:

Հայ գրականութեան և օտար ու հայ արուեստի շուրջ հետաքրքրութիւն և սէր ստեղծելու այս ճիգը և անոնցմով խանդավառուելու ու անոր սպասը ընելու փոյթը, բացառիկ երեւոյթը կը կազմէ գաղութահայ մեր կեանքին, եւ սպասելի էր որ ան երեւան գար Երուսաղէմի Արրոց Յակոբեանց պատմական և ազգային տան քովը, մտաւոր ու հոգեկան դրացնութեան:

(Շար.)

ՊԱՐԳԵՒՆՆ ՎԱՐԴԱՊԵՏ